

սէր, մինչ ուրիշ ժողովուրդներ կը տարածուէին, կը տիրապետէին, կը միաձուլուէին ու կ'որոնէին: Ինչ փոյթ թէ օտարները կ'ընթացէին Ս. Երկրի մէջ, և թէ կ'ուշանար Իսրայէլի փրկութիւնը. անստոյգ այս ներկայի դէմ Իսրայէլը կը սպասէր: Սակայն իր ըսպասումը փոխանակ ըլլալու զիտակից ու արգաւանդ ըմբռնումը ապագային, կը դառնար տակաւ ետապաշտ ու կղզիացնող: Իսրայէլը մոռցած էր իր փրկութեան օրը, որու մասին խօսեցան իրեն այնքան մարգարէներ, անիկա սպասեց, և տակաւին կը սպասէ Իսրայէլի փրկութեան ու Սաղազութեան իշխանին:

Բայց աշխարհ չի կրնար սպասել, և յանձին մոգերու կը փնտռէ: Ու մոգերը չեն կրնար սպասել աշխարհին դէմ իր պարխապներուն և սրտին զուռները զոցող երուսաղէմի մէջ: Հին մատեանները Բեթզեհէմը կը մատնանշէին իբր վայր ծնող Արքային, ու մոգերը թօթափելով իրենց ոտքերու փոշին սրբազան քաղաքի զուռներուն՝ կը մեկնին դէպի Բեթզեհէմ:

Աստղը դարձեալ կ'առաջնորդէ զիրենք. խաղաղ են դաշտերը մթափապոյտ երկնակամարին ներքեւ: Հովիւներ, բնութեան այդ անննդ զաւակները իրենց հօտերուն քովին ընկողմանած, կը շեշտէին անդորութիւնը այդ խորհրդաւոր զիշերուան: Եւ Աստղը կը շողար բարախուն սրտի մը պէս ու կ'առաջնորդէր զիրենք: Հովիւներու և ոչխարներու աչքերուն խորը երկնքի պատառիկներ կը ցոլցան. բոլորը Աստղին կը նային զարմացած, և մոգերուն՝ որ աւնոր կը հետեւին երկիւղածօրէն: Երկինքը երբեք չէր եղած այնքան լուռ ու խօսուն, և այնքան մօտ մարդերու:

Աստղը կ'առաջնորդէ զիրենք այլի մը մուտքին, որուն խորը յարդի մը գէզին վրայ, կը ննջէ խանձարուբուած նորածին մը: Կին մը, երկինքէն վար ինկած հրեշտակի մը նման կը հսկէ, և ծերունի մը որ կ'երազէ, հակառակ իր յառաջացած տարիներուն, և ճերմակ մազերուն, որոնք կը թուէին ըսել թէ երազելու ժամանակը վաղուց անցած է արդէն:

Մոգերը կը հասկնան այլին վրայ փալփելող Աստղին և բացօթյա երկնքին խորհուրդը: Կը զգան թէ երկնքին մէջ հորիզոն մը բացող Աստղին ներքև ծնող Մանուկը,

պիտի բանար նոր երկինք մը մը հողիններու մէջ: Թէ աշխարհի մէջ բան մը պիտի փոխուէր, թէ այս տկար մանուկին ետե երկինքը կար աւելի խոր ու խօսուն, քան Միջագետքի զիշերներուն, և առջևը ապագան. զի Մանուկը մօտ է աւելի երկնքին, ինչպէս երիտասարդը աշխարհին: Կը զգան թէ այս տկար ու զոզոզացող Մանուկը իր անորոշ ապագայով, պիտի ըլլար լոյսը աշխարհին, սիրոյ սսկի օղակը երկնքի և երկրի, մարգուն և Աստուծոյ միջև խղուած շղթային: Թէ անօրօրան այս Մանուկը իրեն իբրև օրօրոց ընտրած էր բովանդակ աշխարհը: Թէ ան մարմնացած սէրն էր, աշխարհը տաքցնող ոգին, որ այս խաղաղ զիշերով կը բանար երկնքին սիրան ու մարգուն արգանդը:

Կը խոնարհին նորածինին առջև՝ անոր ընծայելով խորհրդաւոր նուէրներ, պատրաստուած մ'վ զիտէ որ ծիրանածինին համար: Եւ անոնց հետ միասին կը խոնարհին կրօնն ու իմաստութիւնը հին աշխարհին:

Այս տարօրէն զեզեցիկ և սրտառուչ տեսարանին մէջ կուգան հովիւները, մինչ վերը երկնքին մէջ կ'երգեն հրեշտակներ: Ո՛րքան պիտի ուզէի որ երկնքի ու երկրի այս հաշտութեան վրայ Աստղը փշուր փշուր տարտղնուէր լուսափապոյտ երկնքին մէջ, զբելու համար դարերով սպասուած կախարդական պատգամը, «Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւնս»:

Ե.Ղ.ՇԷ. Վ.Ս.Գ.Ա.ՊԵՏ

**ԽՈՐՀՈՒԲԳ ԵՒ ԽՕՄՔ**

Պատեալմը, արեան ծարաւով եւ ուրիշին դէմ մղուած ասեմ՝ միակ խաղն է, զոր վերջացած պահուն, երկու կողմերն ալ կորսնցուցած կ'ըլլան արդէն. բայց երբ ժողովուրդ մը կամ անհաս մը ինք իր մէջ եւ գաղափարական գեցնի վրայ կը կատարէ զայն, իմացական եւ բարոյական կորովի այն ազնուական կիրառութիւնն է, որուն նետեւանքը փրկարար է անվրէպ:

ՅՈՐԳՈՍ ՊԱՏՐԱՐՔ